

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 23

15 Մարտ 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պապը Արի Հատուկի Թիւ. 20

1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

—=—

1 Քրիստոնեութիւնն մատաղ տիոց մեջ .

2 Պատասխանի առ Վենաշնորհ Տ. Մեքիսեդէկ Արքեպ. Մուրատեանց, Հեղինակ «Պատմութեան Քրիստոնեական Եկեղեցւոյ» .

3 Ալպեանք .

4 «Պատկեր» հանդէսն .

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Ց

ԻճՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ

ԹԻԻ 23

15 ՄԱՐՏ 1899

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆՆ ՄԱՏԱՂ ՏԻՈՑ ՄԷԶ

(Շարունակութիւն տես քիւ. 22)

Այդ օրեր յորս կրկին հանդիսաւոր պատարագ կը մատչէին յարեւմուտա՝ բազմապատարագեան (polyliturgique) կոչեցան : Զ դարուն աւելի կ'ընդհանրանայ այդ սովորութիւն : (Վասն զի քիւ. պատարագն տակաւին ընդհանրացած չէր , եւ իւրաքանչիւր քահանայ չէր կարող կամ պարտաւոր՝ պատարագելու ,) Այսպէս Ս. Լեւոն Հոովմայ հայրապետն կը պատուիրէր իր եկեղեցւոյն՝ քստ հայրենի աւանդութեանց , տօնական օրեր հաւատացելոց բազմութեան բաւական չըլլալով տաճարն (basilica) միանգամայն՝ հարկ էր նորոգել պատարագի ընծալումն : (Թղթ. Բ առ Դիոսկոր.) : Պրուտենտիոս ամենէն հին վկայն է այս մասին . չորրորդ դարուն կ'ըսէ Քահանայ մը Ս. Պետր. եւ Պաւլ. տօնին օր կրկին անգամ պատարագած էր հանդիսապէս : (Նախալկ. Ժ.Բ. Ե. 63). Եւ ինչո՞ւ արիւնքի լիտուրգիան : Արդ այսպէս ինչ որ ի սկզբան տնդ հաւատացելոց պիտոյքն զոհացունելու համար կարգադրուած էր , յետոյ առանց հարկի սովորութիւն եղաւ ամեն հանդիսաւոր օրերու . յարեւմուտա միայն : Այսպէս ութերորդ դարուն կա-

յին եկեղեցիք ուր չորս պատարագ կը մատչէր Մենդեան ածնին (Խորհուրդք, Գիլյոն, առ Մարտին), Յունուարի կաղանդաց կային որ երկու պատարագ կը մատուցանէին. (Կաղանդ. Փրոնտ. եւ Տիւրանա. Ա. Մ. գլ. Ե) : Ամբողջ Արեւմուտք երեք պատարագ կը մատուցանէր Աւագ հինգչ. օրն, (Անդ. Խորհուրդք. եւ այլն) : Դազդիոյ մէջ Ջտակի առաջին եօթնեկին ամեն քահանայ հրաման ունէր կրկին պատարագ մատուցանելու եօթն օր. (Գալլիակ. Խորհրդաա. առ Թովմատին) : Չորրորդ դարէն ի վեր երեք պատարագ կը մատուցանէին ի Հռովմ Ս. Պետր. եւ Պաւլ. ի ածնին : Յաջորդ դարերուն համար փափաքօյք կրնան զիմել առ Durant :

Դիտելու կարեւոր կէտ մ'է, որ այսչափ յոգնաթիւ պատարագներու ժամանակն իսկ յարեւմուտս խոտիւ կը յարգուէր բան մը. այսինքն է, ոչ մէկ անդ նոյն սեղանին վրայ կրկին պատարագ մատուցանել չէր հնար : (Concil. Antissiod. Գլ. Ժ. Greg. Turon. Hist. Gall. V. 49) : Այս օրէնք քանի մը արեւմտեան եկեղեցեաց մէջ մինչեւ նոյն իսկ Ժ դար յարգուեցաւ : Այսպէս ունի Ս. Յ. Իմաստասէր հայրապետն :

Կային օրեր յորս Պատարագ չէր մատչէր, ինչպէս Աւագ շարթու մէջ. ասոնք կոչուած են անպատարագելի (alitur-gique) օրեր :

Հրէական շաբաթն (հանգիստ) ո՞վ կիւրակէի կամ Միաշաբաթի հետ փոխանակեց : Եղելութեանց ընթացքին նայելով՝ կրնանք անտարակոյս Փրկիչն ինքնին հեղինակ համարել այդ փոփոխութեան. յիշելով մանաւանդ չարչարանքէն առաջ Աշակերտներուն իր յարութեան օրն ցոյց տալն : Եւ անա իր յարութեան առաջին օրն Առաքեալներուն առաջին ժողովն կը տեսնենք : Ութ օր յետոյ դարձեալ նոյնպէս կիւրակէ է օրն. (Յովհ. Ի. 26). օր տեսան, կիւրակէ. (Յայտ. Ա. 10) : Համարձմանէն յետոյ (10 օր) կիւրակէ է, եւ Առաքեալք ի ժողովի են. Հոգին Ս. կ'իջնէ : Առաքեալք նոյն սովորութիւնն հաստատուն կը պահեն, Միաշաբաթի ժողովելով. (Գործ. Ի 6. 7. Ա. Կորնթ. ԺԵ. 2. 2) : Առաքեալներու յաջորդներ սոսկալի հալածանաց պահուն իսկ վտանդաւ կենաց

կիւրակէներն ի ժողովի են . հոն կ'երգեն . Տես Պլին .
Կրտ. թղթ. Հանդիսաւոր են այս ժողովներ : (Վկայար. Պարսն.
Թուակ. Քրիստ. 303. թ. 24. 43. 45. 46) :

Ս. Յուստինոս կը կոչէ զայն օր տերունի . օր յարուբեան .
(Ջատագ. Բ.) ուրբորդ օր : Ս. Երանոս (Փապրիկ. յոյն մա-
տեն.) եւ Ս. Իգնատիոս առ Մագնետ. Թ. արքայ եւ հիւպատոս
(Իշխան) ամենայն առուրց կը կոչեն . (Suicer Ա. հտ. 183) :

Առաջին Քրիստոնեայք Արեւելք եւ Արեւմուտք կիւրա-
կէն կը հռչակէին նախընթաց երեկոյէն . այսպէս մեր կիրա-
մուտքն , նախատօնակներն , ճրագալուցի պատարագներն .
եւ կը տեւէր մինչեւ յաջորդօղ երեկոյ . (Ս. Աւգոստ. յաւել.
280) :

Միաշարաթի օրն էր միայն հնագոյն Քրիստոնէից պատա-
րագիւ յօրն . Ոսկեբերան (Հմ. Թովմասին Յղ. հռչակ. տօն.
Բ. գլ Ա.) Միաշարաթին Յր հացի կը կոչէ :

Սակայն հաւատացելոց եռանդն մեղմիւ շիջանելով՝ հարկ
եղաւ պատօց սպառնալեօք կիւրակէից սրբութիւնն ապահո-
վել : Չորրորդ դարէն կ'րսկսի այս . Ելվիրեան ժողովոյ ԻՍ. կա-
նոնն՝ (յամբ 305) եւ սարգիականին կանոն ժՍ. (347 ին)
կը վկայեն :

Հին Քրիստոնէից մէջ Միաշարաթին Յնծութեան օր էր .
օրէն չէր ոչ պահել եւ ոչ ծունր կրկնել ազօթելու ատեն .
(Վկայ. Տերտ. Ջատագ. ԺՁ. Յղ. Պսակ. Գ.) : Այսպէս յոտին
կանգուն կ'ազօթէին Ջատկէն մինչեւ Հոգեգալուստ : Այս ան-
խախտ պահուած էր Արեւմտեան Քրիստոնէից մէջ իսկ մինչեւ
եօթներորդ դար : (Վկայ. Ս. Ամբրոս. ճառ ԿՍ. ի Պնետեկ .
Ս. Աւգոստ. թղթ. ճժԹ. 17) : Այս մասին վրայ Պատկերի
անցեալ թիւերուն մէջ յիշատակութիւններ եւ վկայութիւններ
մէջ բերած ենք , զորս կրկնել աւելորդ : Քրիստոնէից եւ
հրէից այս ձեւ ազօթելուն վրայ հետաքրքրաշարժ են եւ օգ-

տաշատ Տերաուղիանու Յզ. Պատկին (զլ. Գ. Թ. 88) ճառին
վրայ Պամելիոսի ծանօթութիւններն , եւ Առօրեայ Եկեղեց.
Գանձ. Ե :

Ինչպէս յայտնի է Գործոց Ի զլիւն , Ս . Յուստինեայ
Չատագովութենէն , Ս . Յերոնիմեայ Թղթ. ԾԾ առ Հեղիբ .
Ս . Աւգոստ. Թղթ. 22. առ Կասուլան . Ս . Ոսկերեան . եւն,
կիւրակէ Հացի բեկման հետ քարոզութեան յատուկ օրն էր Ոչ
ինչ նուազ կը տեսնենք ապա նաեւ տօնական օրերու , մար-
տիրոսներու վկայութեանց , ձեռնադրութեանց , նաւակառ-
կաց օրերուն :

Տերաուղիանոս եւ այլք ինչպէս յիշատակա՛ն ենք՝ կը վկա-
յին զի հուստացեալք կրկին պահոց օրերուն երեկոյեան ժամն
իննէն յետոյ կը հաղորդուէին . եւ այսպէս պահքն կը լուծէին :
Մեր Պահոց Պատարագներն են ասոնք ըսած էինք Պատկերի
անցեալ թուոց մէջ . սրբոց պատարագն :

Եկեղեցւոյ հին դարուն յիշատակն է այս . յորում հաց եւ
գինի չեն մատչիր . այլ նախապէս մատուցուածէն կը ճաշակեն
արժանաւորք եթէ կան :

Ս . Վ . ՆԱԶԱՐԵԹ .

Պ Ա Տ Ա Ս Ր Ա Ն Ի

ԱՌ ՎԵՀԱՇՆՈՐՀ Տ. ՄԵԼՔԻՍԵՂԵԿ ԱՐՔԵՊ. ՄՈՒՐԱՏԵԱՆՑ

ՀԵՂԻՆԱԿ « Պատմութեան Քրիստոնեական Եկեղեցւոյ »

Ա .

Կարգացինք Վեհ. Մելք. Արքեպ. Մուրատեանցի վերջին երկամարտութիւնն « Պատմութիւն Քրիստոնեական Եկեղեցւոյ », եւ կը փութանք պատասխանել նախ այն նամակին զոր Ս. Հեղինակն հրատարակած էր արդէն տասնեակ տարիներ առաջ, եւ որում հայ մամուլն անգամ մի եւս հրաւիրեց հանրային ուշադրութիւնը կոչելով զայն « նշանաւոր պատասխանն առ Հոռվմայ Պապն Լեոն ԺԳ » :

Աւասիկ այդ « նշանաւոր » պատասխանին « ամենէն նշանաւոր եւ ամենէն ջանջախիչ » մի հատուածն . « . . . Ընչ է ուրեմն Չոր հրաւերն եւ առ ո՞վ կը հրաւիրէք , Քրիստոսէ առ Քրիստո՞ս , թէ Քրիստոսէ առ Պետրո՞ս , եւ կամ թէ Թաղէսէ առ Պետրոս : Եթէ առ Քրիստոս կը հրաւիրէք , Հայ . Ս. Եկեղեցւոյ զաւակներն արդէն կը ճանչեն եւ կը զաւանին՝ որ Յիսուս է Քրիստոսն , Որդի Աստուծոյ կենդանւոյ . եւ այն » (1) :

Այս հաշուով Ս. Քահանայապետք իրաւունք չունին ի Միութիւն հրաւիրել ոչ միայն զՀայս , այլ եւ բոլոր այն զանազան ու այլազաւան Եկեղեցիներն որք յընթացս դարուց երեւած են եւ պիտի հրեւին երկրի վրայ : Իրաւունք չունին հրաւիրել ի Միութիւն ոչ բոսիական , ոչ անկլիքան , ոչ կալվինական , ոչ կրկնավիրտական , ոչ նեստորական , ոչ եւտիքական , ոչ նովատեան , ոչ պաւղիկեան ազանդաւորներն , որոց ամենքն ալ առձեռն պատրաստ ունին իրենց « նշանաւոր պատաս-

(1) Պատմութիւն Քրիստ. Եկեղեցւոյ , էջ 351 .

խանն) առ Հոովմայ Քահանայապետն , գոչելով «Շնորհազարդ
Նղրայր , ինչ է ուրեմն Ձեր հրաւէրն եւ առ ո՞վ կը հրաւի-
րէք . Քրիստոսէ առ Քրիստոս , թէ Քրիստոսէ առ Պետրոս ,
եւ կամ Պօղոսէ կամ Յովհաննէ առ Պետրոս : Եթէ առ Քրիս-
տոս կը հրաւիրէք , բոտիական (կամ նեոտորական , եւայլն)
Ս. Եկեղեցւոյ զաւակներն արդէն կը ճանաչեն եւ կը զաւանին ,
որ Յիսուս է Քրիստոսն , Որդի Աստուծոյ կենդանւոյ , եւայլն ,
եւայլն » :

Այս հաշուով ոչ միայն Ս. Քահանայապետք իրաւունք
չունին ազեաալի բաժանմանց դէմ կոռուելու , այլ եւ ամենայն
պատրիարքք եւ կաթողիկոսունք չունին իրաւունք յորդոր
կարգալ Միութեան իրենց ժողովուրդի ո՛ր եւ իցէ մի մասին ,
որ չուզեր հպատակիլ նոցա , չուզեր հետեւիր նոցա քարոզած
վարդապետութեանց : Կ'ենթադրեմ ուրեմն վայրկեան մը թէ
Տ. Մելքիսեդեկ Սրբազանի կաթողիկոսական ընտրութիւնն
վաւերացած լիներ Վեհ. Չարին կողմանէ , եւ Նորին Ս. Օծութիւն
բազմած յաթոռ հայրապետութեան՝ տեսնէր հայ ժողովուրդն որ
խումբ խումբ կը հեռանայ էջմիաճական Եկեղեցիէն եւ կ'եր-
թայ տարբեր եւ « անկախ » Եկեղեցի մը կազմել , պնդելով
միշտ անշուշտ թէ այդ է Հայ ճշմարիտ Եկեղեցին , որ չու-
զեր « մարդոյ մահկանացուի » հպատակիլ , եւ անխարդախ կը
պահէ առաքելական վարդապետութիւնն , եւ գ'Քրիստոս կը
ճանաչէ « Որդի Աստուծոյ կենդանւոյ . . . Վէմ հաստատու-
թեան Եկեղեցւոյ եւ Դուխ կենդանարար , Օծեալ Աստուծոյ ,
Թաղաւոր համօրէն մարդկութեան , Գերագոյն Մարգարէ ,
Քահանայապետ յաւիտենական , եւայլն , եւայլն(1) » :

Շատ հետաքրքիր պիտի ըլլայինք զիտնալ թէ ինչպէս
պիտի պատասխանէր « Ազգընտիր Հայրապետն » սոյն եւ սոյն-
պիտի առարկութեանց : Բայց թողլով որ Նորին Ամենապատու-
ութիւն ջանայ գտնել սոյնօրինակ գժուարութեանց լուծումն ,
մեք կը փութամք Ս. Քահանայապետից պատասխանն — որ
տասեւինն դարերու մէջէ լսելի կը լինի — հազօրգել առ Վեհ.
Մելքիսեդեկ Սրբազան . « Մը հարցնէ՞ք , յարգելի եղբայր , թէ առ
ո՞վ կը հրաւիրեմք զձեզ . — կը հրաւիրեմք մարդկային ա-
ւանդութենէ յԱռաքելական աւանդութիւն , բաժանումէ ի Մի-
ութիւն , Աւետարանի թիւրեալ մեկնութիւններէն ի ճշմարիտ

(1) Պատմ. Քրիստ. Եկեղեցւոյ , էջ 351-352 .

եւ անստերիւր վարդապետութիւն Ս. Գրոց , Կը հրաւիրեմք զձեզ Տուաչորգիէ առ Ս. Ներսէս Լամբրոնայի , Յովհանն Որոսնեցիէ առ Ս. Ներսէս Շնորհալի եւ առ Ս. Սահակ , Գրիգոր Տաթևացիէ առ Ս. Գրիգոր Լուսաւորիչ , առ Քրիստոս , առ Աստուած : »

Արդ , Սրբազան Հայր , եթէ կ'ուզէք եկեղեցական պատմութեան աստուածաբանութեան արժանի բան մ'ըսել , այս խօսքերուն հաճեցէք պատասխանել : Եթէ չէք ուզեր Ձեր միամիտ ընթերցողներն նախապաշարել յառերու աններկի զեղծումով մը , եւ այնքան շրայուցիչ որքան անհիմն նախադասութիւններով , հաճեցէք ըսել : Կ'ընդունի՞ք Եկեղեցւոյ Միութիւնն , այո՛ կամ ո՛չ : Այս է ահա Ս. Քահանայապետին հարցումն առ Ձեզ , ամենէն պայծառ , ամենէն որոշ ու դիւրիմաց հարցումն որ երբեք ուղղուած լինի մարդկային իմացականութեան մը : Ձեք միջին ճամբայ , պիտի պատասխանէք անպատճառ այո՛ կամ ո՛չ : — Կ'ընդունի՞մ Եկեղեցւոյ Միութիւնը , — Շատ լա՛ւ . այն ատեն փոխանակ այդքան պատի պատ խօսքերու , այդքան երկղիմի ու չփոթիչ աւելորդաբանութեանց , պարտ էիք գրել առ Լեւոն ԺԳ . « Կ'ընդունի՞մ եւ ես Եկեղեցւոյ Միութիւնն , բայց կը պնդեմ թէ Հոսովէական Եկեղեցին չէ որ կը վայելէ զայդ Միութիւն , այլ Հայաստանեայց Ս. Եկեղեցին . եւ կ'ապացուցանեմ զայս Ս. Գրովք , Ս. Հարց վկայութեամբք , Բանիւ եւ պատճառաբանութեամբ : Ահա պատասխան մը որ թերեւ չլինէր այնքան «նշանաւոր» , բայց որ անշուշտ աւելի կանոնաւոր , աւելի աստուածաբանական պիտի համարուէր յայն հմտագունից :

Բայց կը լսեմ թէ Ս. Հեղինակն կը բողոքէ այս ենթադրութեան գէմ , եւ կը յայտարարէ թէ ինքն չընդունիր Եկեղեցւոյ Միութիւնն , այլ թէ հուսասարապէս ամեն Եկեղեցիներն , — նոյն իսկ ամենէն այլազաններն ու հակասականներն , կը ճանաչէ իրրեւ հարազատ Եկեղեցիներ Քրիստոսի : Ներուի մեզ պատասխանել — ինչպէս վայել է այսպիսի կարեւոր նիւթոյ մը մէջ — առանց երկդիմութեան եւ բացարձակ անկեղծութեամբ հոգոյ . « Միայ է Ձեր համոզումն , Սրբազան Հայր , եւ հակառակն է միայն ճշմարիտ , զոր կ'ապացուցանեմք 1. Ս. Գրովք , 2. վկայութեամբք Ս. Հարց , 3. Բանիւ կամ բանական լուսով :

Ս. Գրովք . — Պողոս Առաքեալ կը գրէ առ Եփեսացիս .

« Փութալ պահել զմիաբանութիւնն հոգւոյն յօղիւ խաղաղութեան , մի մարմինն եւ մի հոգի , որպէս եւ կոչեցարուք ի մի յոյս կոչման ձերոյ . Մի է Տէր , Մի ՀԱՒԱՏՔ , մի մկրտութիւն . » (Եփես. Գ, 4-5) :

Նոյն Առաքեալն կը գրէ առ Կորնթացիս այնքան հրաբորբոք նախանձախնդրութեամբ . « Աղաչեմ զձեզ , եղբարք , անուամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի , զի զնոյն բան ունիցիք ամենեքեան , եւ մի' իցեն ի ձեզ հերձուածք : » (Ա. Կորն. Ա, 10.)

Գարձեալ Տրոսոս . « Յառնէ հերձուածողէ' յետ մի անգամ եւ երկիցս իրատեղոյ' ՀՐԱԺԱՐԵՍՁԻՐ , գիտասօչիք զի ԹԻԻՐԷԱԼ է այնպիսին , եւ ՄԵՂԱՆՁԷ ԱՆՁԱՄԲ ՁԱՆՁՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼ : » (Տրա. Գ, 10-11.)

Կարելի' է աւելի սաստիկ խօսքեր գտնել նշանակելու համար թէ «Արտաքոյ Միութեան չիք փրկութիւն : »

Բայց դառնանք առ պաշտելի Փրկիչն մեր , եւ հարցնենք Նմա թէ քանի' Եկեղեցի կը հիմնէ բոլոր աշխարհի համար . « . . . Դու ես վէմ , եւ ի վերայ այդր վիմի չի՛նեցիցի զԵկեղեցի իմ . եւ դրունք զժողոջ զնա մի' յաղթահարեսցեն : » (Մատթ. ԺԶ , 10 .)

Գարձեալ հարցէ՛ք Նմա թէ ի՛նչ պարտի համարուիլ նա որ չհնազանդիր հոգիւոր օրինաւոր իշխանութեան . « Ապա թէ եւ Եկեղեցոյն ոչ լուիցէ , եղիցի քեզ իբրև զհեթանոսն եւ զմաքսաւոր : » (Մատթ. ԺԸ, 17) : Կը լուէ՞ք , իմ Եկեղեցիս , կ'ըսէ Քրիստոս եւ ոչ թէ իմ Եկեղեցիներս , դարձեալ Եկեղեցոյն , կ'ըսէ , եւ ոչ թէ Եկեղեցիներուն :

Նա մանաւանդ ի՛նչպէս չհամոզուիլ , ի՛նչպէս չյուզիլ յարտատուս , լսելով այն վերջին անպատոււմ մաղթանքն զոր ատուածային չրթերն' սիրազեզ բարձրացուցին առ Հայր . « Հայր սուրբ , պահեա զնոսա յանուն քո , որով ետունն ինձ . զի եղիցին Մի' որպէս եւ մէք մի եմք Ո՛չ վասն նոցա միայն աղաչեմ , այլ եւ վասն ամենայն հաւատացելոց բանիւն նոցա յիս . Ձի ԱՄԵՆԵՔԻՆ ՄԻ ԻՅԵՆ , որպէս դու Հայր յիս եւ ես իբեզ Ձի ԻՅԵՆ ՄԻ որպէս եւ մէք մի եմք . ես ինոսա , եւ դու յիս , զի ԵՂԻՅԻՆ ԿԱՏԱՐԵԱԼԻՔ Ի ՄԻ : » (Յովհ. Ժէ, 11-21 .)

Ինչո՞ւ այդ յարատեւ եւ սրտարուխ կրկնութիւնն «մի» ին , ինչո՞ւ այդ գերագոյն նմանութիւնն Հօր եւ Որդւոյ միութեան ,

եթէ աննչան ու անկարեւոր բառ մը եւ եթ պիտի լինէր այն, եւ ոչ իսկութիւն մը, անկործան իրողութիւն մը, ոչ հիմն Հաւատոյ եւ Քրիստոսական քարոզութեան . . . :

Ափսոս, ինչպէս չեն սոսկար Միութեան քղնամիները լսելով այս խօսքերն, եթէ դեռ չեն գողբած հաւատալէ թէ նա որ կ'արատասնէր զայն, պիտի լինի մի օր իրենց դատաւորն անաչառ եւ ամենախիստ . . . :

Վկայութիւնք Ս. Հարց. — Բողոր Ս. Հարց, յոյն, հայ, լատին, ամենքն ալ չանթեր միայն ունին Եկեղեցւոյ սրբապիղծ բաժանման դէմ, զոր ոճիրներու մեծագոյնն կը համարին եւ զոր չեն վարանիր վերագրել այնմ որ աստուածային բերնէն կոչուեցաւ «ի սկզբանէ մարդասպան . . . , սուտ եւ հայր ստութեան» : — Ս. Կիպրիանոս որ կ'ապրէր երրորդ դարուն՝ կը գրէ . «Սառան տանկով կուռքերու կործանումն, նոր խարդախութիւն մը մտածեց, այսինքն խաբէլ գրքիստոնեայս քրիստոնեայ անուամբ : Ասոր համար ՀՆԱՐԵՅ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԵՐՁՈՒԱԾՆԵՐ. հերետիկոսաքիստոնեայն հաւատքն ապականելու համար, ՀԵՐՁՈՒԱԾՆԵՐԸ ՄԻՈՒԹԻՒՆԸ ՊՍՏԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ :⁽¹⁾ «Եկեղեցին ՄԻ Ե, եւ կը տարածուի հեռաւոր վայրեր իւր յարածուն բեղմնաւորութեամբ : Արեւ մ'է որոյ ճառագայթներն անհաշուելի են, բայց որոյ լոյսն մի Ե. ծառ մ'է որոյ ռստերն բազմաթիւ են, բայց որոյ կոճղն մի Ե. ազրիւր մ'է որ կը բաժնուի մէկէ աւելի առուակներու, բայց ամենուն ալ ծագումն նոյն կը մնայ : Բաժնեցէք ճառագայթներն արեւէն, լոյս չպիտի ունենաք այլ եւս, կորեցէք ճիւղ մը ծառէն, ալ չիտի կրնայ բողբոջիլ : Բաժնեցէք ստուակ մը իւր ազրիւրէն, պիտի յամաքի իսկոյն . . . : Նա որ կը բաժնուի Քրիստոսի Եկեղեցիէն չպիտի ժամանէ վարձուց. օտարական մը, պիղծ մը, քղնամի մ'է : ՉԿԱՐԷ ՉԱՍՏՈՒԱԾ ՈՒՆԵՆՆԱԼ ՀԱՅՐ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ ՉԵԿԵՂԵՑԻՆ ԻՒՐ ՄԱՅՐ : ԵԹԷ ՌԲ ԿԱՐՈՂ ԵՂԱԻ ՓՐԿՈՒԻԼ ՈՐՏԱՔՈՅ ՆՈՅՆԱՆ ՏՊՊԱՆԻ, ԹՈՂ ՓՐԿՈՒԻ ԵՒ ՆԱ ՈՐ ԿԸ ԳՏՆՈՒԻ ԱՐՏԱՔՈՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ : Ինչ խաղաղութիւն կ'ապասն Աստուծոյ անոնք որ չունին խաղաղութիւն իրենց եղբարց հետ : Ինչ զոճեր կը կարծեն մատուցանել անոնք որ չեն ի հաղորդակցութեան օրինաւոր հովուաց հետ : Կը կարծեն թէ Յիսուս

(1) Ճառ Ս. Կիպրիանոսի « ՎՄԻՈՒԹԵՆԵ ԵԿԵՂԵՑՎՈՅ » .

Քրիստոս լինի իրենց հետ երբ կը ժողովին ի միասին , քանի որ իրենց բոլոր համաձայնութիւնն արտաքոյ Եկեղեցւոյ է միայն : Երբ ի մահ մատնուեալն ի խոստովանութիւնն նորա անուան , իրենց բոլոր արիւնն կարող պիտի ջլինէր ջնջել իրենց յանցանքը : ՀԵՐՁՈՒԱԾՆ ԱՅՆՔԱՆ ՄԵՍ ՈՃԻՐ ՄԷ ՈՐ ՄԱՀՆ ԻՍԿ ԶՊԵՏԻ ԿՐՆԱՐ ԶԱՅՆ ՔԱԻԵԼ : ԶԿԱՐԷ ԼԻՆԵԼ ՄԱՐՏԻՐՈՍ ՆԱ՝ ՈՐ ԶԷՅՑԵՂԵՅԻՈՋ : ՀԵՐՁՈՒԱԾՈՂ ՄԸ ԿՐՆԱՅ ՄԱՀՈՒԱՆ ԳԱՏԱՊԱՐՏՈՒԻԼ , ԲԱՅՑ ԶԿԱՐԷ ՊՍԱԿՈՒԻԼ : Կը հարցնէք ինձ թէ ինչ է Նովատիոսի հերետիկոսութիւնը . չէ փոյթ մեզ թէ ինչ կ'ուսուցանէ , քանի որ արտաքոյ Եկեղեցւոյ կ'ուսուցանէ . . . : Նա՛ ըսնի եկեղեցական աստիճան (իրաւասութիւն) որ ջյարիր Եկեղեցւոյ Միութեան , Ինչ որ ալ լինի , ինչո՛վ ալ պարծի , զինչ եւ վերագրէ իւր անձին , պիղծ , օտարական , արտաքին մ'է . . . : ՄԻ ԵԿԵՂԵՅԻ ԿԱՅ ՄԻԱՅՆ , զոր Տերն մեր բաժնեց ի բազում անդամս ընդ ամենայն աշխարհ . . . : ԵՒ ՆԱ ԿԸ ԳՈՐԾԷ ՀԱԿԱՌԱԿ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՐԱՄԱՆԻՆ , ՀԱԿԱՌԱԿ ԿԱԹՈՒՂԻԿՆԷ ԵԿԵՂԵՅԻՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ , որ կը նկրտի մարդկային Եկեղեցի մը շինել , եւ շատ քաղաքներ կը զրկէ նոր առաքեալներ բուրովին նոր հաստատութեան մը հիմներն դնելու համար , եւայլն (1) : »

Երբեք կարելի է երեւակայել աւելի որոշ , աւելի բացայտ խօսքեր ջախջախելու համար ի սպառ ամեն մտածութիւն բաժանման , ամենագոյզն փորձութիւն մ'իսկ ընդգէմ Միութեան :

Եւսերիոս կեսարացի որ մեռած է 340 ին կը գրէ . « Կաթողիկէ Եկեղեցին՝ փրակալ ամեն ազգաց մէջ աշխարհի մի ծայրէն մինչեւ միւսն , Աստուծոյ առնն է , որ մի է : Հեքնուածողք կը նմանին այն զինուորաց որք բաժնեցին իրենց մէջ Յիսուսի Քրիստոսի հանդերձները . կը խեղաթիւրեն նորա խօսքերն , այսինքն աստուածային մատեաններն , իւրաքանչիւրն զանոնք կը դարձնէ իրենց իմաստէն , որպէս զի կարեւնայ յենարան մը գտնել իւր չարազանգ կարծեաց եւ վարդապետութեան(2) : »

Ս. Հիլարիոս որ մեռած է 367 ին . « Բոլոր հերետիկոսք կը միանան ընդդէմ Եկեղեցւոյ . . . Ամենքն իրեն դէմ են ,

(1) Ճառ . « ՂՄիութեան Եկեղեցւոյ » :

(2) Զաւետարանական ապացուցութեան , գիրք Կ :

այլ նա կը յադրէ ամենուն ամբարշտութեանց եւ մոլո-
րեանց , այնու իսկ զի Մի եւ միայն է (1) : »

Ս. Աթանաս որ կ'ապրէր չորրորդ դարուն . « Ճշմարիտ
վարդապետութիւնն այն է զոր Ս. Հարք աւանդեցին մեզ .
ճշմարիտ վարդապետաց նշանն է միանայնութիւնն ամենե-
ցուն ընդ իրեարս եւ ընդ նախնիս : Թէպէտ եւ Սուրբ եւ
Ուսուցիչք ճշմարտութեան ապրած են տարբեր ժամանակաց
մէջ , միեւնոյն վողդապետութիւնն առանդած են միշտ , ա-
ռանց հակառակ լինելու միմեանց : »

Ս. Ոպտատիոս որ կը վերաբերի նոյն դարուն . « Գիտեմք
թէ այլևայլ հերետիկոսաց եկեղեցիք պիղծ են , օտար լինելով
Յիսուսի Քրիստոսի խորհրդական (mystique) միաւորութենէն
ընդ միակ եկեղեցոյ , որ է իւր հարան , որպէս եւ ինքն իսկ
կը հաստատէ Երգ Երգոցի մէջ : Մի միակ ճանաչելով , կը
դատապարտէ բոլոր միւսները . վասն զի մի միայն կայ , որ
լինի ճշմարիտ եկեղեցի , Կարողիկէ եկեղեցին . հերետիկո-
սաց եկեղեցիքն այդ անունը կ'առնուն , բայց չեն ճշմարիտ
եկեղեցին(2) : . . . եկեղեցին զոր Յիսուս Քրիստոս կը կոչէ իւր
միակ աղանձին , իւր հարան սրելի՛ չկարէ լինել ո՛չ առ. հե-
րետիկոսս զի՛նչէս յինին , եւ ոչ առ. հերձուածողս(3) : »

Տերտուղիանոս որ կը վերաբերի երկրորդ եւ երրորդ դա-
րուն . « Առաքեալք իրենց մէջ լամենելով տիեզերքը , միեւնոյն
նաւատք եւ միեւնոյն վարդապետութիւնն քարոզեցին ամեն
ազգաց : Դատապարտեցին այն հերետիկոսութիւններն որք յե-
րեւան եկան իրենց ժամանակ , եւ այլն : »

Ս. Երանոս որ աշակերտեցաւ Ս. Պողոսկարպոսի , որ ա-
շակերտ էր Սրբոյն Յովհաննու Աւետարանչի : « Այն հաւատքն
որ քարոզուեցաւ Առաքեալներէն եւ նոցա աշակերտներէն ,
եկեղեցին թէև սիռեալ ընդ աշխարհ հաժօրէն , կը պահէ
զայն ծայրագոյն խնամօք եւ եռանդեամբ , իբրև թէ միակ
սան մը սահմանէն անդին անցած չլինէր . . . : Թէպէտև աշ-
խարհի լեզուներն տարբեր են , առանդութեան զօրութիւնն
միշտ մի եւ միշտ նոյն է . . . : Ինչպէս մի եւ նոյն արեւն

(1) « Ու Սաղմոսն ժ.Գ. » գիրք Է. « զերրորդութենէ » :

(2) « Չգճուոց Նիկիոյ Ս. Ժողովոյն , » թ. Գ.

(3) « Եկեղեցական Պատմ. Թէոս . » գիրք Գ. գլ. 19 :

(4) « Ջհերձուածոյ Գոնատեանց » գիրք Ա.

կը լուսաւորէ զհամայն տիեզերս, նոյնպէս քարոզութիւնն ճշմարտութեան կը փայլի ամենուրեք, եւ կը լուսաւորէ բոլոր մարդիկ որ կը բաղձան գայն ճանջնայ⁽¹⁾ : »

Ս. Իգնատիոս աստուածազգեաց Հայրապետն որ էր աշակերտ Ս. Պետրոսի եւ Ս. Յովնանու, եւ Եպիսկոպոս Անտիօքայ, կը գրէ. « . . . Ամենեքին միաբան եղեք . . . : Նա որ օտարամուտ վարդապետութեան մը կը հետեւի, կը հրաժարի Քրիստոսի շարշարանաց արդիւնքէն⁽²⁾ : »

Ս. Կղեմէս որ կ'ապրէր առաջին դարուն, եւ էր աշակերտ եւ ընկեր Ս. Պօղոսի, կը գրէ հերձուածի մ'առթիւ առ Կորնթացիս նամակ մ'անջքան ուղղափառ, անջքան հոգեչունչ որ բոլոր Արեւելից մէջ մեծ յարգ եւ ընդունելութիւն գտած է միշտ. « Կը վախճամք, սիրելի Նղբարք, որ մի՛ գուցէ՛ զմեզ պաշարող հակառակութեանց եւ նեղութեանց մէջ ոչ ըստ բաւականին վաղընդօրոյթ մտածած լինինք այն զանազան ինդրոց զոր առաջարկած էիք մեզ, ինչպէս եւ այն ամբարիշտ գարշելի եւ անարժան հերձուածիւն . . . որ ծաղկեցաւ ձեր մէջ, որ յանդգնութեամբ ու ժպրհութեամբ ումանց, այնքան յառաջացաւ որ ձեր կրած վեհաշուք անուէն ծանօթ համայն աշխարհի եւ արժանի հանուրց սիրոյն, ենթարկուեցաւ սոսկալի հայհոյութեանց . . . : Արդար եւ բանաւոր է հպատակիլ Աստուծոյ եւ ոչ նմանիլ անոնց որք նողկալի նախանձով մը՝ օրինակ տուին հպարտութեան եւ ապստամբութեան : Ամենեկն վտանգաւոր բանն է անճանատուր լինել կուրօքն եղեռնական կամաց նոցա որք դարձնէյու համար ուղիղ ճանապարհէն, կը գրգռեն զմեզ ի հակառակութիւն եւ ի ՀԵՐՁՈՒԱԾ⁽³⁾ : »

Վերջին դարուց վարդապետաց մէջ չեմ ճանչնար մէկն որ հետեւեալ սողերէն աւելի հզօր եւ աւելի շանթահարիչ տողեր արտադրած լինի ընդդէմ թշնամեաց Միութեան : Ս. Երանոս է որ կը խօսի, Հայրապետ առաքելական ժամանակաց. « Աստուած պիտի դատէ, կ'ըսէ, զանոնք որ բաժանում կը գործեն, սնուտի մարդիկ որք ՁՈՒՆԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՍԷՐԸ, եւ որք նախամեծար համարելով իրենց շահն Եկեղեցոյ Միութենէն, կը ԲԱԺՆԵՆ ԵՒ ԿԸ ՊԱՏԱՌԵՆ ՅԻՍՈՒՍԻ ՓԱՌԱՒՈՐ ՄԱՐՄԻՆԸ, ՄԵՌՈՒՅԱՆ ԵՂՈՎ,

(1) « Ընդդէմ հերետիկոսաց », գիրք Ա. ԳԼ. Ժ .

(2) « Թուղթ աւ Մագն . . . աւ Փիլատ » թիւ Կ .

(3) « Հաւաքածոյ Ս. Հարց » Գորդէի, նամակ Ս. Կղեմայ .

ԶԱՅՆ ՈՐԶԱՓ ՈՐ ԿՐՆԱՆ : Խաղաղութիւն կը հռչակեն եւ պատերազմ կ'ընեն . կ'երկնջին կլանել մծղուկ մը , եւ ուղտեր կը կլանեն : Այն բարիքն զոր «կը խոստանան վերանորոգմամբ չկրնար երբեք դարմանել ՀԵՁՈՒԱԾԻ ԱԻԵՐՈՒՄՆԵՐՆ : Աստուած պիտի դատէ զամեն անոնք որ են արտաքոյ ճշմարտութեան , այսինքն արտաքոյ Եկեղեցոյ(1) : »

Ս. Դիոնիսիոս Աղեքսանդրացի հետեւեալ խօսքերն կ'ուզէ առ սրբապիղծն Նովատ որ բաժանման մը պատճառ եղած էր . « Եթէ ճշմարիտ է , ինչպէս կը գրէք , թէ կը ցաւիք այս յանցանքը զործեղնուդ , ցուցէ՛ք զայդ արագ եւ սիրայօժար զարձով մը . վասն զի պարտեիք կրել մանաւանդ ամեն ջարջարանք քան բաժանիլ Աստուծոյ Եկեղեցիէն : Այնքան փառասուր պիտի ըլլար մարտիրոս լինել Եկեղեցին փրկելու համար հերձուածէ որքան երկրպագութիւն ջընելու համար կոռոց . եւ նոյն իսկ շատ ասելի փառասուր ըստ իմ կարծեաց . քանզի վերջին պարագային մէջ մարտիրոս կը լինի որ իւր հոգւոյն համար միայն , մինչ առաջնոյն մէջ՝ մարտիրոս կը լինի ամբողջ Եկեղեցոյ համար : Եթէ կարող էք ուրեմն , համու՛մամբ , ածել ձեր եղբայրներն ի ՄԻՈՒԹԻԻՆ , ձեր այս բարի գործն պիտի մոռցնէ ձեր անցեալ յանցանքը : Իսկ եթէ կը մերժեն ձեզ հետեւիլ , եւ նմանիլ ձեր զարձին , ՓՐԿԵՑԷ՛Ք , ՓՐԿԵՑԷ՛Ք ԳԷԹ՝ ՁԵՐ ՀՈՒԻՆ : »

Եթէ ուզէինք բոլոր մեծ եւ սրբաշունչ Հայրապետաց ձայներն ալ կոչել ի վկայութիւն , ամբողջ հասորներ հարկ պիտի լինէր գրել . կը շատանամք ուրեմն այսչափով . միայն չենք կրնար աւարտել առանց յառաջ բերելու այն զերապանծ Հայրապետին վկայութիւնն , որ այնքան փառք եղած է սրբազան բեմին որքան բովանդակ Արեւելից եւ բովանդակ մարդկութեան : — Ըսէ՛ք , ո՛վ մեծդ Ոսկի Բերան , ըսէ՛ք , անմեղ եւ աննշան ձեռնարկ մ'է , թեթե՛ւ յանցանք մ'է արգիօք բաժնել Քրիստոսի Եկեղեցին . . . : Ի՞նչ , աննշան ձեռնարկ , ի՞նչ , թեթե՛ւ յանցանք . . . : « Ես կ'ըսեմ եւ կը հռչակեմ թէ բաժնել զԵկեղեցին ոչ նուազ ոճիր մ'է քան անկանել ի հերետիկոսութիւն , . . . եւ թէ ՀԵՁՈՒԱԾՆ ՈՐ ԿԸ ԽՁԷ ԶՄԻՈՒԹԻԻՆ

(1) « Ընդդէմ հերետիկոսութեանց » գիրք Գ, ԴԼ ԼԲ .

(2) « Եկեղ. Պատմ. Եւսեբ. » գիրք Զ, ԴԼ .

ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ՈՃԻՐ Մ' Է ԶՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹԻՒՆՆ ԻՍԿ ԶԿԱՐԷ
ՁՆՁԻՆ . . . (3) : »

Ի՞նչ կ'ըսէք , Սրբազան Հայր , բոլոր այս ձայներն վեհա-
շունչ որք այնքան բարձրէն կուգան , եւ որք այնքան հզորա-
պէս կը ցնցեն քրիստոնեայ հոգիները , բոլոր այդ ձայներն
երկնազդեցիկ որք ոչ այլ ինչ են եթէ ոչ հաւատարիմ արձա-
գանդ առաքելական շեշտերուն եւ աստուածաւանդ քարոզու-
թեանց , բոլոր այս ձայներն , այս , շատ հեռի են Ձեզ համա-
միա լինելէ : Ինչ որ Դուք կը ջատագովէք « ազգային Եկե-
ղեցի , ազգային անկախութիւն » գոչելով , նոքա կը նշուվին ,
կը դատասպարտեն իբրեւ « գիււաշունչ մոլորութիւն , իբրեւ
քրիստոսամարտ ըմբոստութիւն » . եւ ինչ որ Դուք կը պա-
խարակէք իբր « ամեներող մոլեռանդութիւն , փտառաէր յաւակնու-
թիւն » նոքա կը հռչակեն , կը քարոզեն իբրեւ « քրիստոսաւանդ
պատուիրան , իբրեւ անկործան պատուար Հաւատոյ եւ ճշը-
մարտութեան » :

Վկայութիւնք մարդկային Բանին . — Եւ հիմա խօսելով
մարդկային բանականութեան լուսով , միթէ կարելի է որ Քրիս-
տոս մէկէ աւելի Եկեղեցեաց հեղինակն լինի : Ո՛չ երբէք :
Վասն զի այն ատեն Քրիստոս ո՛չ միայն Աստուած չպիտի լի-
նէր , այլ եւ ոչ իսկ սովորական իմաստուն մարդ մը : Գերա-
զոյն էակն լինելով միանգամայն ամենակատարեալ էակն ,
իւր ամեն գործոց մէջ պէտք է փայլի աստուածային կատա-
րելութեան մի ցոլքն . արդ միթէ համաձայն է աստուածային
կատարելութեան հիմնել մէկէ աւելի Եկեղեցիներ , իրարու
հակառակ , իրարու հակասական , որք ոչ թէ զեղեցկութիւ
մը , ներդաշնակութիւն մը կը ներկայացնեն աշխարհի , այլ
այն ամենէն աւելի քստմնելի , ամենէն աւելի հրէշային խառ-
նակութիւնն , որ երբէք տեսնուած լինի արեւու տակ . . . :
Արդ միթէ Աստուած մը կրնա՞յ լինել հեղինակն այսոյիսի
անկարգութեանց , այսքան ծայրագոյն անհեղեղութեան մը '
քանի որ հասարակ մահկանացուի մ'իսկ անարժան է այն :

Եւ այս կերպիւ Եկեղեցեոյ առաջին եւ ամենէն մեծ
թշնամին այս կամ այն հարածիչն չէ , այս կամ այն հերոսիա-
պեան չէ , այլ նոյն ինքն Քրիստոս , վասն զի չէ դրած իւր

(3) « Մեկնութիւն թղթոյն սու Նփես . » ԺԲ :

գործոյն մէջ միութիւնն , սնհրամկտ պայման ամեն ամբու-
թեան , ամեն տեւողութեան եւ զօրութեան : Միայն հաւատա-
քն չէ որ կ'ուսուցանէ , այլ եւ ուղիղ բանն եւ ողջմտութիւն
թէ՛ « Ամենայն բազաւորութիւն բանանեայ յանձն իւր աների,
եւ ամենայն բաղաք կամ տուն բաժանեայ յանձն ոչ կացցէ : »
(Մատթ. ԺԲ, 25.)


Այսպէս միեւնոյն Քրիստոսն է — իմաստութիւն անտեղծ —
որ կը հիմնէ եւ կը կործանէ զԵկեղեցին , որ կը սիրէ ու
կ'առէ զայն , որ յազթութիւն կը խոստանայ նմա , եւ պար-
տութեան կը մասնէ . . . , ինչ հակասութիւն , ինչ անհե-
ղեղութիւն . . . : Չգիտեմ թէ կայ ամենէն համեստ իմացա-
կանութիւն մը որ փափաքի հեղինակ ճանչցուիլ սոյնօրինակ
Հիմնադրութեան մը :

Եկեղեցւոյ Միութեան դէմ բողոքներն , արամարան լի-
նեղու համար , պարսին մինչեւ Քրիստոսի աստուածութիւնն
ուրանալու չափ յառաջ երթալ . ապա թէ ոչ վատոյժ եւ հի-
ւանդազին ուղեղի մը դատապարտութիւնն կ'արձակեն ի-
րենք իրենց դէմ : Այո՛ , չիք միջին ճամբայ , կամ Քրիստոս
չէ Աստուած , եւ կամ Եկեղեցին մի է եւեթ :

7 Փետր. 1899 .

ՆԵՐՍԷՍ Թ. Վ. ՓԱՓԱՉԵԱՆ

Ա. Լ. ՊԵԱՆՔ



Ա. Լ. ՊԵԱՆՔ ԸՆՄԲԱՆԵՐՆ

(Շարունակութիւն տես քիւ 22)

Սակայն Պարի միշտ այսպէս աջողակ չէ : Ուրիշ անգամ մը զաղղիական սպայի մը քովը տարածուած կը տեսնենք զինքը : Կիտամեռ սպային քով մինչ կը չոսայէր նոյն քծինքն ինչ որ քիչ առաջ տեսանք անմեղ տղուն հետ՝ սա կէս արթուն հետ բանայով աչքն թմրիբէն՝ կը հանէ վազրն ու կատաղի դազանի մը հետ կարծելով ոգորի՝ յուսահատ ճիգով կը հարուածէ ազատարարն : Ասպնջարանին փոքրիկ թանգարանին մէջ՝ ուր հնոյն Պեննեան Արամազդայ ձօնիքն հաւաքուած են , նախկին տաճարին հիմանց վրայ բարձրացած այդ շէնքին մէջ կը պահուի Պարին զմտուած : Մնաս բարեաւն ըսենք այդ քրիստոնեայ սիրոյն քաջ քաջ զինուորներուն եւ շտապենք իջնել վարձերջին ակնարկ մ'ալ արձկենք զէսկ ի Մորկ , որ ծովու մը անյազ որկորին նման ամեն տարի բազմաթիւ ճամբորդներու կեանքն կուլ կու տայ : Առողա չհասած բուսական դաշարութիւնն կ'ըսկսի . կեանք եւ ջերմութիւն զգլխիչ : Քանի մը ժամուան մէջ Սիպերիայէն Իտալիա կը հասնինք : Դուրինէն Իվրէա գնացող շոգեկառքն մինչեւ Առողա կերկարի : Դիւթական ձորահովիտ :

Մեծին Ս. Բեռնարդոսի անցքէն յետոյ 80000 մեզր հեռուն ունինք Սիմբլոնի անցքն : Նմանապէս Վալէյի մէջ . Պրիկի մօտ : Հիանալի տեսարան , թէ գիրքին եւ թէ արուեստին նկատմամբ : Առաջին անգամ հոս լուծուեցաւ 2000 մեզր բարձրութեամբ կառապնաց պողոտայ մը հարթելու խնդիրն . ստանարաններու մակերեւութին բարձրութեամբ , ուսկից կը խոնարհի դարձեալ մինչեւ 300 մեզր . եւ այս՝ 66000 մեզր միջոցի վրայ գործուած : Ճարտարապետք զաղղիացի եւ իտալացի էին . 1801էն սկսեալ մինչեւ 1806 ամեն բնական զըժ-

ուարութիւններու յաղթելով յաջողեցան . օրինակելի աշխատութեան եւ գիտութեան պատկեր ընծայելով ապագային . այնպէս զի յաջորդ ժամանակներու մէջ շինուածներուն իբր օրինակ եւ հիմունք ծառայեց այս : Հնագոյն ջրուղւոյն պէս հնար չըլլալով Սալզինի հեղեղին ընթացքն քերել՝ նախ մարգերու մէջ երկար ուրտներ գծելով կը հասնի եղեւինեաց անծայր անտառն , ուր նոյնպէս չըջաններով կը վերանայ լեւրան մերկ կողին վրայ : Բազմաթիւ ապաստանարաններն ցոյց կու տան թէ ձմեռներն՝ այլ մասնաւանդ գարնան՝ ձեան սոսկալի հիւսեր կ'ըսպառնան ուղեւորաց :

Յուրս ջրոյն (Kaltwasser) ապաստանարանէն վեր՝ որուն վրայէն մերձակայ սառնարանէն մղող սոսկալի ջրհոս մը կը թաւալի վար , հինգերորդ եւ վեցերորդ ապաստանարանին մէջ , սպառնալից է վտանգն : Չախ կողմն լերկ եւ սեպացեալ զաօրթափն կը պարսպէ մինչեւ սառնարանն . աջ կողմն խոր վիհ մը , որուն խորէն կը չըջի Սալզին գետն : Երբ թանձրացած եւ սառած ձեան վրայ հանգչող նորատեղաց ձեան դէզն դրլլի եւ շարժի տեղէն , անհուն զանգուածն իբրեւ հատոր մը կը թաւալի անհնարին զօրութեամբ , կ'աւերէ կ'աւել կը յղկէ ճամբուն վրայ հանգիպածն : Չորս ճամբորդներ 1879 ապրիլ շին չսելով վից թիւ կողմնապահին աղքարարութեանց , որ ծանօթ նշաններէն ճանչնալով զգուշութիւն կը հրամայէր , կողմնակի ձեան հիւսէ մը բռնուեցան : Երկուքն բարեբախտ եղան , թուփերու պլլուելով ձեան հոսանքն զլսուն վրայէն անվտան սահելով անցաւ . միւս երկուքն անդնդոց մէջ կը գահավիժին : Աղաղակին ձայնէն հինգ թիւ կողմնապահն եւ սպասաւոր մը դուրս կը վիժին օգնութեան , նոր հիւս մը կը սրբէ զանոնք ալ : Կողմնապահն՝ իր պարտուց նահատակն՝ կը թաղուի անեղ զանգուածին մէջ . իսկ սպասաւորն մտաց արթնութեամբ ձեռքը բերնին կը դնէ , շնչարգելութեան չըմասնուելու համար . հրաշքով կ'ազատի եւ կ'ելլէ ասպնջարան , ամեն կողմէ վիրաւոր . չորս ժամուան մէջ :

Նման փորձանք մ'ալ գլխէս անցած է , նոյն այս տեղն 1874 ապրիլ 11 ին : Ալպեանքն իրենց ճերմակ քօղին տակ կ'ուզէի ողջունել . այլ շատ թանկ պիտի վաճառէի իմ հետաքըչքրութեանս պտուղը : Պիտի չմոռնամ անչուշա այն սեւ օրն՝ այն սեւ կէս ժամն՝ զոր կրկին ապաստանարաններու մէջ անցուցինք այր կրն եւ տղայ քսանուչորս հողի : Մինչդեռ

տասուերիու գիւղացիք քառորդ մ'առաջ մեր ճամբուն վրայ ինկող ձեան հիւս մը խորտակելով ճամբայ կ' ջանային բանալ մեր բախիրներուն՝ սարսափահար կը նկատէի մեր զխուն վրայ գահավիժելի տատամներ ունեցող սոսկալի զանգուածն . որ եթէ սպահովէր՝ անկոտկած էր մեր ելքն : Երգուընցայ , ուխտեր բրի , այլ շատ ուշ . այլ եւս գարնան չսխտի ըլլային ինձ համար Ալպեանք , եթէ այս անգամ անցնէի անձեաս :

Այս վտանգաւոր անցքէն քիչ մը վեր՝ որուն վտանգն անզգալի է ամարուան ճամբորդներուն , կապանին բարձրագէտն է . խաչ մը ցցուած :

Ալպեան գրեթէ առհասարակ ճամբաներուն մերձակայ սքանչելի տեսարաններուն կը յաջորդէ վերին տխուր եւ ամայի տեսքն : Ընդհակառակն Սիմբընի վրայ՝ երկրաչափներու ճարտարութեամբ՝ հիանալին կը պարզուի աչքի տեսութեան : Դառնանք կանակնիս . Հողանոսի ձորահովան վրայ Պիոնեան Ալպեանց ակնախտիզ շղթային մի մասն կը տարածուի առջևնիս , Ալէքհոռնի վիթխարի ցցունքով , Յունկիբրաուի բարձունքէն մանուածապատ գալարմամբ սողոսիող պաղպաջուն սառնարանով , Աջ կողմերնիս՝ գրեթէ ճամբուն հարթութեամբ՝ Մոնդէ Լէոնէի եւ Քալչիասոլլի գմբեթածեւ սառնարաններն կը պորտանան , Չախէն՝ գիւթական գեղեցիկութեամբն Չլէզսքոն սառնակոյտէն ժայթոզ գեան : Ուքերնուս տակ՝ անաւոր անդունդն՝ ուր կը վիժի Սալլին . որուն կրկին կողերուն վրայ եղեւենիք կը ցցուին : Սիմբընի եւ Սցէլվիոյի բարձրագէտքն միայն իրենց անցքին վրայէն այսչափ տկնապարար տեսարան կրնան ընծայել ուղեւորաց . միւսներն աւելի յոյնութիւն եւ ժամանակ կը պահանջեն տա այս . վասն զի ճամբուն բարձրագէտէն շատ աւելի բարձրն գիմելու է այսպիսի տեսարան մը վայելելու համար : Յուլիսի կամ օգոստոսի սկիզբները լերան կողն ի վեր գեղեցիկ մրտավարդիքն ծաղկած են . մերձակայ սառնարաններուն հակապատկեր : Անցքին բարձրագէտէն եւ խաչէն քանի մը քայլ վար՝ ասպնջարան մը՝ որ Նաբոլէոնի ձեռքով սկսաւ եւ Մեծին Ս . Բեռնարդոսի կրօնաւորներու ձեռքով ի գլուխ ելաւ՝ սիրալիր կը հիւրընկալէ զմեզ :

Կապանին չքնաղ տեսարանէն զատ՝ ճամբուն երկրորդ մասն առաջինէն շատ աւելի հիանալի է : Սիմբընի գիւղն անցնելով՝ որուն անուամբ կը կոչուի անցքն ալ՝ երբ Տովերիա

հեղեղին քով հասնինք, որուն ափն պիտի քերենք, լաւ հարթուած դարեւանդին զնացքովն, երեք ժամ շարունակ սքանչելիաց եւ յանկարծադէպերու կը հանդիպինք: Կոնտոյի Իզէլլայի եւ Գրէվոլայի ծործորներն՝ որոնց մէջէն կ'անցնինք հեազհետէ, գետնափորքն, փապուղիք, Տափերիաի վրայ ձըգուած կամուրջներն, անդադար քարավէժքն, Պրիստինոնի ահեղ ջրվէժն՝ որ Կոնտոյի մեծ փապուղւոյն ելքին մօտ կը գահափոփի, գարնան ձեան հիւսերուն մնացորդներն՝ որոնք զրեթէ միշտ ամարուան մէջ ձեան կամուրջներ կը կազմեն երկու լեռներու ձորերն ու հովիտ ծածկելով, որուն տակէն հեղեղն իր անցքն կը հարթէ, Ալպեանց ամենէն վեհ պատկերն կը նկարեն: Վրա Մալա որչափ ալ գեղեցիկ՝ սակայն Սիմպլոնի այս մասին առջեւ կը խոնարհի, տեղւոյս անուան է Վալ Վիտրո:

Հին վտանգաւոր ջորուղին որուն տեղ այժմեան հիանալի ճամբան կ'երկարի՝ 1800ին ասկէց անցնող գաղղիական վաշտի մը օրհասաբերն պիտի ըլլար. մինչդեռ Պոնաբարդ Մեծն Ս. Բեռնարդուէն կ'անցնէր: Պէթանքուր հրաման ստացած էր Աւստրիացոց դէմ ճակատիլ Իտալիոյ ճամբուն բերանն: Իզէլլայի մօտ ձեան հիւս մը կը թաւալի ճամբուն վրայ, յառաջագնաց մարդիկն կը սրբէ, եւ կրկին ափանց վրայ ձգուած միակ կամուրջն կը խորտակէ: Անցնիլ հարկ էր բայարձակ: Զօրական մը կը փութայ, ժայռին ցցունքին կառչելով՝ քարին փոսացեալ ձերպերուն յենլով կ'իջնէ խորխորատ. կ'անցնի հեղեղաւան եւ քաջաբար կը վերանայ զիմացի ժայռերուն վրայ: Պարան մը կը ձգուի վիճին վրայէն, այս կամուրջէն կ'անցնի նախ զօրպետն առ ի կախ, եւ ապա իր հաղար քաջերն իրենց զէնքերով: Անդունդին խորէն կը լսուէր թմբկանշանն. մինչ այս վտանգաւոր անցքն կը դորձէր գաղղիական վաշտն: Երիտասարդ թմբկահար մը՝ որ յառաջադէմն էր վաշտին՝ ձեան հիւսէն անդունդին մէջ գահափոխած էր, կիսակենդան: Ազատել դժուարին էր, թէպէտ եւ ոչ անհնար. ժամանակն սուղ էր, թշուառ աղայն կը զոհուէր հոն: Վաշտն տխուր կը յառաջանար. ընկեր մը կը զոհուէր հոն անխնայ. թմբուկն ձայն չունէր այլ եւս. ժահագոյժն կը տիրէր: Իզէլլա մինչեւ այսօր կը թնդացունէ այդ արձագանքն:

Քրէվոլայի կիրճն եւ սոսկալի արհաւիրքն անցնելով՝ սասարանն յանկարծ կը փոխուի: Դողայի ձորահովիտն ծիծաղկոտ նազանօք կ'երեւի, իր լեռներով որ դէպ հարաւ կը խոնարհին,

սպիտակ գարպաններով և մատուռներով : Ենէասի ընկերաց նման՝ Խաղիա Խաղիա կը գոչէ մարդ տկամայ : Կլիմայ, բուսականութիւն, տարազ, լեզու, Տոմո ա՛ Ռաստլայի հմայակերտ քաղաքիկն. ամեն բան իտալական :

Հոս հետի գնացքն կը դադրի, և փոշելից ճամբէ մը կառքն կը վարէ զմեզ Մեծ լիճն և Պոռոմեան կղզիներն, նոր սքանչելիք :

Այսպէս է Ալպեանց մեծ ճամբաներուն մէջէն ամենէն գեղեցիկ գեղակերտ և գեղատես ճամբուն Սիմբրոնի նկարն :

Ուստի նշանաւոր է Ճինելրացի գիտնականի մը խօսքն՝ թէ «Ով որ չէ կարող կամ չէ կամեցող Ալպեանց բայց մի անցքին միայն՝ թող Սիմբրոնն ընտրէ» :

Սիմբրոնի փապուղւոյն բացուելովն և ընդգետնեայ երկաթուղւոյն հաստատուելովն, ուղղակի հազորդակցութիւն կը հաստատուի Անգղիոյ Գաղղիոյ Իտալիոյ և Ափրիկէի հետ, հետևեալաբար ամենէն համառօտ ճամբան դէպ ի Հնդկաստան : Ապա կու գայ Սպիտակ լեռան փապուղին, որուն վրայ սկսած են խորհրդածել :

Սիմբրոնէն յետոյ կու գայ Սէն Կոթար, մերկ, ամայի, վէս, անհրապոյր, սոսկալի. Ռէնոսի ձորին ուղղութեամբ կը ձգուի ճամբան, գագաթին գարատափին վրայէն ուղիղ գծով կ'երկարի նախ, և ապա հազարումէկ զարձուածով անդունդի մը չրթանց վրայ կը խաղայ, իջնելով Այիրուոյի գեղածիժաղ մարդերուն մէջ :

Սէն Կոթարի ճամբան Պալէն և Չուիցերիէն կը ամանի ի Միլան : Աքանչելի տեսարաններ կը պարզէ դիտելու, մէկ կողմէն Չորս Նահանգաց լիճն՝ Չուիցերիոյ ամենէն մեծն և ամենէն գեղատեսիլն, Ռէնոսի ձորն, նախ ծիծաղկոտ դալարազարդ, ապա վայրենի, լերկ, Սատանի կամուրջին մօտ, թէպէտև միշտ հրապուրիչ տեսարանով, Իտալական զառիթափին վրայ Դէշինոյի սիւնքն և ջրհօսքն, Վալ Դրէմոյան ձեան հիւսերու վտանգալից անցքն, ուր Շուվարովի գէմ Լըզուրայ ճակատ առ ճակատ կանգնած՝ քայլ առ քայլ կոտորով Մասսենայի մեծ յաղթութեամբն պսակուեցաւ ի Յուրիկ : Էջքին վրայ է Մեծ լիճն, Միջհրկրականի նման կապուտակի Գագաթան երկայն դարատափն՝ եթէ առ հասարակ ուղևորներուն նման անցնինք՝ իրաւի «մերկ անախորթ և սոսկալի» պիտի նկարենք, սակայն փոքր նեղութեանս ալ յանձնարու ըլլանք :

կլանք մերձաւոր սարերէն միոյն վրայ, մանաւանդ Կեղըռ-
նականին, եւ սճ ինչ փոփոխութիւն: Կը համոզուինք Այ-
սկանց գմբեթին բանալին ձեռքի մէջ ունենալնու: Այս դի-
տարանէն՝ որուն բարձրութիւնն է 3000 մեղր՝ ուր հաղիւ
երեք կամ չորս հոգի կարող է տեղ գտնել, բաց ի Սալուայէ
մինչև Դիրոյ տարածուող հսկայ բարձունքէն՝ որոնց ոմանք
կարծես թէ ձեռքից քով են՝ առ հասարակ Այսկան չղթայքն վեց
ճիւղերու երկարութեամբ կը սփռին աչքիդ տակ: Կեղրոնական
Այսկանք, Պեռնեանք, Ուրեանք, Կլարիս, Կրիզոն եւ Դե-
սինեան Այսկանք: Այս կէտէն կը խոնարհին վեց խորածորերն,
Հաղանոսի, Ահարի, Ռէնոսի, Հաննոսի, Դոզայի եւ Դէսսինի:
որոնց ջուրերն կ'արշաւեն իտալական՝ գաղղիական՝ զուբիցը-
եան եւ աւստրեան հողերն, եւ կ'իջնեն Միջերկրական Ազ-
րիական եւ Հիւսիսային ծով: Ասոնց շտեմարանքն՝ տեսու-
թեան առջեւ պարզուող այլ հետաւոր յոյժ ստանարաններն են.
Կալէնսոյք, Կրիէս, Լէքիճոն, Լուչենարո, Պազոսինո, եւն.
Եւրասիոյ ահաւոր ջրամբարներն:

Այս լախանական ձեան անհուն զանգուածին տակ՝
գրեթէ 2000 մեղր վար՝ Սէլլա լճին տակ՝ ուսկից Դէսսինո
կը բխի՝ գործունեայ աշխատանքներու խումբ մը պեղած փո-
րած է այս հսկային սիրան, 15,000 մեղր երկայնութեամբ,
փապուղի մը բանալով Զուբիցերիոյ եւ Իտալիոյ մէջ. Սէն Կո-
թարի կամ Սան Կոթարտոյի ընդգեանեայ երկաթուղին:

Զուբիցերիոյ կողմէն Կոէչնէն գիւղէն սկսելով գործն 1872ին,
եւ Այիրուոյի մօտէն Իտալիոյ կողմէն, 1880 փետր. 29ին ի
զլուխ կլաւ, Տրէշիւսի (Մընի) փապուղիէն 2000 մեղր աւելի
երկայն ըլլալով Նանդերձ՝ նուազ գումարով վերջացաւ. չնոր-
հիւ անցեալ փորձառութեանց, Մախքին մասնակցեցաւ նաեւ
Գերմանիա, բայց ի կրկին տիրող ժողովուրդներէ. յայտնի էր
դիտումն:

Կոթարի արեւելեան կողմն են կրկին զուգահեռական
ճամբաներ Բեանարդինոս եւ Սրլիւկէն: Կրէզոններու նահան-
գին մայրաքաղաք եղող Քուար գեղեցիկ քաղաքէն սկսեալ
մինչև Սրլիւկէնի գիւղն՝ երկու ճամբաներն ալ մի են. Հոե-
նոսի մօտ քերելով կ'անցնի հռչակաւոր Չար Ճամբայ (Վիա
Մարա) կոչուած կիրճէն, Լեւր վերէն վար ճեղքուած ըլլալով
միակտար՝ կարծես հսկայի մը հարուածով՝ երեք մզոն երկայ-
նութեամբ՝ հեղեղն ու ճամբայ տեղ գտած են ըսեմ մօն գալու
եւ իրարու հետ ընկեր առաջ երթալու միշտ: Ահաւոր ան-
զունդի մը մէջէն կը վազէ Հաննոս: Ճամբան մօտ կը քերէ,
կը զիտէ բարձրէն, եւ երեք կամուրջներով կ'անցնի վրայէն.
այնչափ ահաւոր բարձրութիւն՝ մինչև կամուրջէն վար ոչ հե-
ղեղ կը տեսնես եւ ոչ խոխոջ կը լսես:

(Շարայարեղի)

ՊԱՏԿԵՐ ԼԱՆՈՒԵԱՆ

Ե Ի

ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն տես թիւ 21 եւ վերջ)

Յաղագս գոյութեան աստուածային յայտնութեան .

Ըստ չափաբերականին օրինաց թողցի ինձ աստանօր ասել այսպէս, Մարդոյ ի գեբբնական աստիճան բարձրացեալ եւ եթէ այսպէս՝

Արեւմն յայտնեաց Աստուած մարդկան զգերաբուն ճշմարտութիւնս կրօնից :

Յուցանի . — Աստուած որպէս ոչ ասուելու յաւելորդս՝ այսպէս եւ ոչ նուազ է ի կարեւորս .

Իայց զի կարեւոր էր մարդոյ յայտնութիւն գերաբուն ճշմարտութեանց կրօնից՝ Ապա ուրեմն յայտնեաց զայն Աստուած :

Յուցանի փորքն . — Կրօնք ճշմարիտք սահմանին , Խոստովանութիւն ճշմարտութեանց յայտնելոց յԱստուծոյ եւ պարտու պատշաճ պաշտօն Աստուծոյ ,

Ապա ուրեմն յայտնեաց Աստուած մարդոյ զգերաբուն ճշմարտութիւնս կրօնից :

Յուցանի փորքազոյն . — Ի բնակրօնից եւ ի նիւթակրօն աղանդաւորաց անտի բանից կոչեմք վկայս հաստատութեան . Իմաստութեամբ մտաց մերոց չկարեւք հասու լինել եթէ որ այն իցէ արտաքին պաշտօն տանելի Աստուծոյ . Գիրք Զբարոյից . մասն Ա. Գլ. Բ. 2 , Որով հաւատտեաւ վկայի՝ եթէ միտք մեր չեն բուական առ ի ճանաչելոյ թէ՛ որ այն իցէ պաշտօն հաճոյ եւ պարտուպատշաճ մատուցանելի Տեսան .

Ապա ուրեմն ի հարկէ յայտնեաց զայն Աստուած :

Չայտորիկ զփորձ բազմաց իսկ յիմաստնոց անտի հոյակապ մարդոց առեալ զիտացին . եւ քանզի մտաց մարդոյ չէր իւրք երբեք հնար զիտել զայդ՝ անհնարին մոլորեցան : Այսպէս

հոյակապն ի յոյնս Սսկրատէս՝ որ վասն ճշմարտութեան մահա-
նայր , ի ժամ մահուն Եսկուլպպեայ հաւ տաէր յօշոտել . այս-
պէս Պլատոնն մեծ, սոյնպէս եւ Կիկերոն , որք ունչս զայդ-
պիսեօք առնէին , ի նոյն կործանեցան : Ոչ ապաքէն իմաստ-
հոյցդ այդոցիկ չրաման էր առ աշակերտեալս՝ եթէ յոր գար-
չութիւնս ոք ծնեալ իցէ՝ զնոյն ունիցի , զի այդ է աստուա-
ծահաճոյ : Ո՛չ ապաքէն այս բան կրկնի եւ այսօր :

Եւ արդ՝ որպէս ոչ առատանայ Առտուած յաւելորդս՝ նոյն-
պէս եւ ոչ ի կարեւորս պահատէ .

Բայց զի կարեւոր էր վասն մարդոյ յայտնութիւն աստ-
ուածային . (որպէս ցուցաւ) ,

Ապա ուրեմն յայտնեաց զայն Աստուած :

Յուցանի դարձեալ . — Մարդոյ ըստ օրէնս Տեառն ընդ-
վզելոյ հարկ էր հաշտել ընդ նմա , զի ի պատուհասէն կարասցէ
վերծանել .

Այլ զի չէր հնար ինքեան գիտել որո՛վ եղանակաւ հաշտել
ընդ Աստուծոյ ,

Ապա հարկ ի վերայ կայր յայտնութեան .

Ուրեմն կարեւոր էր յայտնութիւն :

Մեծագոյնն յայտ իսկ է . զի միաբանին ազգք եւ ազինք
յայտ կանոն հասարակաց . բարեաց վարձահատոյց լինել եւ
չարաց պատժապարտ :

Յուցանի փոքրն . -- Ամենայն ժողովուրդք ծանեան քաջ
եթէ յեա անցանելոյ զօրինօք Աստուծոյ պարտ է հաշտել ընդ
նմա : Բայց թէ սր այդ օրէն եւ եղանակ հաշտութեան՝ յայդմ
անմիարտն գտան : Այաքս առ Սոփոկլեայ՝ լուսայմամբ տաէ ի
ջուրս գետոց եւ ծովու . այսպէս զայդմանէ Ովիտիոս ,

Է՛ն իբր հեշտին զի զահագին եւ զանճոռնի եղերանցդ
Ըզբառութիւն ի գետոց ջուրս համարիցիք գտանել :

Ոմանք ի հաճութիւն անուանեալ պղծագործութիւնս, կէսք
ի գոնս եւ ի պատարագս , եւ այլ ոմանք ի քառաքիւնս եղին
զհաշտութիւն ընդ արդարութեան : Ապա ուրեմն անհնար է
մարդոյ գիտել առանց յայտնութեան եթէ սր այն կանոն եւ
եղանակ հաշտութեան ընդ Աստուծոյ :

Յովհ. Լոք չհաւանի ընդ այս . եւ ի գիրս իւր Բանական
Քրիստոնէութիւն Գլ. Ժ. Դ. ունի այսպէս . Որպէս ծանեան մար-
դիկ բնական ծանօթութեամբ զի վթած եւ ողորմած եւ եր-
կայնամբտ է Տէր , այսպէս եւ սովին օրինակաւ զխացին զե-

զանակ հաշտելոյ ընդ նմա եւ շնորհս ի նմանէ դտանելոյ . որպէս մարդ որ շնորհէ որպէս եւ թշնամեաց :

Գլարք սայ պատասխանի ընդ մեր զայս օրինակ . (Գիրք Յո, Էսրեան Աստուծոյ հա. Բ. զլ. Ժ).

Ձէր հնար բնութեան ուսուցանել զմեզ զայդ մինչեւ Աստուծոյ ընդ մեզ խօսեցեալ . որոյ վասն Աստուած ի յերկնից խոնարհեալ ետ մեզ զխորհուրդ ապաշխարելոյ, որով արդարացասուն եղեալ Տեանն ընդ զօրինօքն իւրովք արհամարհողայ՝ հաշտի, եւ ընդ որս զտէրութեամբ նորա քամահրեցին զիջանի . զի ի ստորոգելիս Աստուծոյ ողորմութեան է եւ ոչ՝ արդարութեան ընդ սիրտ սուրբ եւ ընդ անճն խոնարհեալ հաճել :

Ձի Տեանն Յիսուսի էր միայն ցուցանել մեզ զայս ուղիղ պողոտայ հաշտութեան եւ զթողութեան գտանելոյ : Ձմայրն ամենայն բարեաց եւ զսկիզբն թողութեան մեղաց զխոստովան լինել զմեզս՝ առէ երանելին ի վարդապետս մեր Սարգիս՝ ի ներքս եմոյժ, զոր Աստուած սիրէ եւ կամի . . . զի ծանուցեալ է ի հոգւոյն պարգեաց սորայս բարութիւնս եւ Տերտուղիանոս՝ Խոստովանութիւն թեթեւացուցանէ զմեզս . . . զի այդ է առ հաւատչեաց փոխարինելոյ Աստուծոյ, եւ լռելն՝ ցոյց յամառութեան ի չարիս . ապաշխարութիւնս այս է միայն օճան հաշտութեան ընդ Աստուծոյ, Այսպէս եւ Որողինէս . Ապաշխարութիւն զթողութիւն ընդունի մեղաց, եւ Լակտանտիոս այսպէս . Ի մշանջնաւորակից զթութենէ իւրմէ ածեալ ի խնամել զկեանս զմեր՝ զապաշխարութիւնս ետ մեզ առաջի առնել ինքեան :


Ապա ուրեմն ասի . Մարդոյ ընդ զղելոյ յօրինաց Տեանն հարկ էր հաշտել ընդ նմա, զի զերժանիցի ի պատուհասցեն .

Բայց զի չէ հնար զիտել մարդոյ առանց յայտնութեան զեղանակս հաշտութեան .

Ապա ուրեմն յայտնեաց զայն Աստուած . զի չպակասէ ի կարեւորս արարածոյ արարիչն :

Ս. Վ. Ն.

Ա. Վ. Հ. Մ. Վ. Ե. ի Վ. Ե. Ե. Ե. Ե.



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պոլսոյ համար 40 դահեկան:
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բոլորտարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշրարանիչիշր թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եեշիլ փողոց
Թիշ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر